

## Ա Յ Ո Ւ Թ Ա Ր Ա Վ Ո Ւ Թ Ա Ր Ա Վ Ո Ւ Թ Ա

(Ն Ա Ն Դ Ե Ա Ա Ն Ե Բ Ի Հ Ա Զ Ա Ջ Ա Ր Ա Վ Ո Ւ Թ Ա Ն Ա Կ Ի Ն Ա Ր Ո Փ Ի Ի Կ)



Գեղարուեստը անշուշտ ճշգրիտ և հաւատարիմ ցոլացումն է բնութեան, հոգեբանական պատկերը ընկերութեան:

Որքան յստակ է առուն, այնքան գմիտպիտի ցոլանան ափունքը ծաղիկները. որքան զեղեցիկ ու ներդաշնակ է ինքնի իր մէջ հոգին, այնքան հատազատ ընկալուշ պիտի ըլլայ բնութեան ու կեանքին, այնքան իրական պիտի գտնենք իր անզադարձուցած պատկերը:

Բանաստեղծը սակայն, և հոս ի մանաւորի Վիրզիլիոս, պարզ կրաւոր դիրք մը չունի բնութեան հանդէպ զոր կուռէ ցոլացնել մեզի. զործին նկատողութեան մէջ պիտի տեսնենք իր հոգեկան ձիրքերը, իր ըմբռնումը կեանքին, իր լուծումները անոր խորհուրդներուն որ ճակատազրականօրէն կը ծառանան ամէն մարդու մըտքին առջեւ:

Ըստած է թէ Վիրզիլիոս աւելի արուեստազէտ է ցան թէ ստեղծագործ: Եթէ թիւ մ'աւելի արդար խօսից, ոչ մէկ հեղինակ ստեղծագործ պիտի անուանենք, և այն ատեն ամէն զեղինակ արուեստագէտ մը կը զանայ: Եթէ այս այսպէս է, Վիրզիլիոս որ կընդունուի իրեւ մեծ արուեստազէտ, և աւելի մեծ ցան չունրուսը, անտարակըս մինակը կը մնայ և գերազանց արուեստազէտներու դասակարգին ամէնչն բարձր աստիճանին վրայ: Զինք ուզեր պնդել այս կէտին շուրջ:

Ոչինչ նոր արեգակին տակ, ամէն արուեստազէտ բնութիւնն ունի, մարդն ունի, ահա նախանիթիւ կազմ ու պատրաստ զոր պէտք է աւսումնասիրէ, ըմբռնէ ու արտայատէ. և լաւագյն արտայատութիւնն է որ մենք պէտք է փնտունց:

Կը համարիմ թէ Վիրզիլիոս միակն է որ բնութիւնն ու մարզը իր ամբողջ ութեան մէջ՝ զիթ մեծագոյն և էական տեսակէտով ըմբռնած ըլլայ: Իր գործին մէջ կը տեսնուի անոնց վերլուծումը երեք որոշ բաժիններու մէջ ամփոփուած:

Պատահական չէ այդ բաժանումը, և ոչ կարող այդ զործերուն: Հնվուական պինքը, կեանքը կը ներկայացնէ իր համակ երգ, համակ սէկ և ըղձանց. և այս երիտասարդութիւնն է. թօթափած մանկական հրապոյր ու անգիտութիւնը, կ'ապրի մարզը զիտակից իր ներաշշնարհին, կ'ապրի ըղձանցներով ու սիրով: Եւ այդ ապրումը նոյն է եթէ նկատենց ամբողջ մարզկութիւնը իր երիտասարդ շրջանին, կամ ազգ մը կամ անհատ մը. նոյն շավին է, անումը, զիտակցութիւնը, զարգացումը ամբողջ մարզկութիւնն, ինչպէս ցեղերուն և անհատներուն. և ըստ այս Վիրզիլիոսի զործը ինչ տեսակէտով ալ նկատո՞ւ՝ իրական ցոլացում մըն է:

Սկական սէր հնար չէ ստանալ ու վայելի մինչեւ ցյագ. բնութիւնն ու արագած խուզնդուսներ կը յարուցանեն, և համազեղեցիկ սէրը վիրաւոր, ահա ցաւը. և ցաւ մը որ յարանուն է երիտասարդ կենցաղի անզրազ պայմանին համեմատ. այդ ցաւը խառն արշալցի ծիծադիներով ու վերջալոյսի տիբրանոյշ հսկումներով՝ կը խոռվէ սիրաք. սէր և ըղձանց ալիքներու պէս կը յուզուին, կը գրփին, կը բարձրանան ու սրտի ծովին մէջ միմեանց քախելով կը գշըին ու կրկին կը բարզուի վերասին իրաւու բախելու համար: Եւ այսպէս պիտի տեսնենք որ Վիրզիլիոս պարզապէս հովուերգակ կամ դիւ-

ցազներպակ մը չէ, ան սէրը կ'երգէ, մարդուն սրտին իղձերն ու թոփչը, որոնց ըսինք, վիրաւոր են ու ցաւազին. և ահա ցաւի երգիչը.

Ցաւը սիրոյ մէջ, և ահա Հովուականին ցրջանը:

Ցաւը՝ աշխատութեան ու բրտինքին մէջ մասամբ սիրուած. ահա Մշակականի դրուազը. հուսկ ցաւը մարտի և արեան մէջ՝ ճայրենիքի կերտումով, որուն բիւրեղացութ է Ենչականը:

Սակայն ցաւը վէրծն է հոգւյն և երբեմ մահառիթ. և բանաստեղծը՝ ժողովը ըլլրդեան հոգին՝ իր երգին մէջ պէտք է յոյսն ու կեանքը բուրէ. ահա ատկից է որ վիրգիլիոս, ցափ երգիչը, յասի ալ երգիչը կը զառնայ, և վերջապէս այդ յօնը իրականացուցած մարդկութեան կը ներկայացնէ. աստուածութեան էջըն է ան, և Ասկեղէն Դարուն վերաղարձը արդարութեամբ և խաղաղութեամբ պատարուն:

\*

Վիրգիլիոս Հովուերգութեանց մէջ սէրն է որ կ'երգէ, սէրը ազնիւ ու զզայուն. բայց սէրը վիրաւոր. եղջերուն ծարաւի որուն դէմըց չի տուանար վճիտ աղրիւրին մէջ և ոչ կշտապինդ արրումով հոգին կը զովանայ. ազնիւ իղձեր որոնք կ'երկարին ու առկախ կը մասն, նետեր որ կը թռչին ու չեն հասնիր իրենց թիրափին:

Հօնն ու հօրան մարմանդին վրայ ցանցիր կ'արածին, ու տօթազին ժամուն եղեւ վին ու նշգարին հովանաւոր՝ անոնց բարեկաստիկ հանգուուանը կ'ըլլան. Հովուական սրինդն առուներու կարկածին, լոյսի թեկեկութերուն, ստուերներու խուսափութերուն հնա կը ձովոփ, կը ներդաշնակուի, ու երջանիկ է հօտը. բայց հովաւը, այդրան ձայներու մէջ որ խորհըրդաւոր ու հարուսա բնութեան ծոցէն կը բիսին, արեւն ու աստղեր, անցեալն ու ներկան, կեանը և ճակատազիր՝ մոայլ ամպ մը կը տարածեն հոգւյն և որբան յուզում և փոթորիկ եթէ վտարանդու-

թիւնն ալ աւելնայ, կամ խոռվութիւնները քաղաքներու որոնց տարարախտ արձագանքը մինչեւ հոն ալ կը հասնի, ու մենաթեան սէրը որ կ'ըգձայ, կը թեւէ անանջրպես մինչեւ աստղերն և անդրագոյն... ու կիրքերն ալ աստուածներուն որոնց մարդկութեան ճակատազիրն խնամականները պիտի ըլլային...

Ահա մելամազդ խոները հովուին, ուակից ախրութիւնն ու վիշտ. և վիրգիլիոսի խօսքերը շատ յստակ են, բիւրդի պէս ցայտուն ու թափանցիկ... Sunt lacrymae rerum!

Եւ չնորհազեղ Վիրգիլիոսը կարծես մեծ յունես մ'է. ու թէպէտ լի աստուածութեան հանդէպ երկիւզած պաշտամունքով և անոնց խնամակալութեան հաւատրով՝ դուն կը կարծես անշուշտ որ ոչ մէկ աստուած չոգ և խընամ ունի մարդոց գործերուն,<sup>1</sup>

սակայն շատ մելամազդ ու տխուր է իր երգը. ահա նմոյշներ.

Վիրգիլիոս մանուկ մարդկութեան աշըը կը բանայ հոն՝ ուր ան ծաղիկներու տեսքէն կը հրապուրուի՝ վտանգին անզիտակ. Դուք որ ծաղիկ գեռափըթիթ կը քաղէք Ու գեռածին ելակ, փախէք, մանուկներ, Ասկէ, խոտին տակ թափուն կայ օծ մը ցուրտ<sup>2</sup>:

Կեանը ի պատահարները վիշտը կը ծնին մեր մէջ, ու ասկից՝ մեր լրումը.

Գրնա, ով երջանիկ նրեմն իմ հօտ, զացէք այծեր, Ո՛չ եւս այլ Ոչ եւս զզձեզ զալարազեղ այրի մէջ Ընկողութանձ՝ պիտի տեսնեմ հեռուէն ֆըլուս ժայռէն կախ. ալ պիտի յերգեմ երի՞...

Բայց անդիմարդելին՝ սէրն է. սէրը զոր մահուրնէ աւելի բուռն ու անողոք կը ներկէ Վիրգիլիոս.

Եւ սակայն կը տոլորէ սէրը զիս. Ի՞նչ յիրափ Անձման կրնայ գրուիլ սիրոյ բոցերուն<sup>3</sup>:

1. Հովուականը՝ Դեկտաու. — 2. Անդ՝ Պուեմոն. — 3. Անդ՝ Տիսերոս. — 4. Անդ՝ Աւեսիու.

**Աէրը** փառքի՝ կը տոչորէ դափնին չը-  
նաղ. բայց դարանակալ մահը անոր կը  
սպասէ. Վիրգիլ Կ'աղօթէ, բայց ի զոր.

Հատոնց, ով կեսար  
Քեզ կը խանդայ մենէ երկնից արքունիքն...  
Պատերազմի բոցեր ամէն կողմերէ<sup>1</sup>.

Կեսար է որ դաւաճանուած է. կը շողան սուրեր, կեսար ինկած է փառքի պատուանդանին վրայ, ու ինց Հռոմ

Գաղղոսի սիրտը կը կրծէ. անկեղծութեան  
չոփ անզուսպ ալ է, կը ցնորի ան.

Ղացին զանի սարդենինեմը, Ղացին  
Թուփերն ինքնին, Ղացաւ Մենալ նոճիբեր.

Ղացին ժայռերը Ղիկոյ՝ մնաւոր  
Գարաժայոի մոսքն երբ փռուեր էր անի<sup>4</sup>:

Աւ Գալլոս ինք կ'երգէ.

Պիտի երթամ եւ գեղգեղեմ սիկուլեան  
Հովուին սրինգին վըրայ տաղերը զոր ինձ



Որդւոյն ողորմ դիակը գրկած  
Դիք ու աստղեր անազորոյն կը կոչէր<sup>9</sup>.

Ամբողջ տիեզերքը սուգ կը հագնի առողջապահության համար.

Մեզ կը պատմեն թէ քու մահուանըդ վըրայ  
Հեծեծեցին նոյն խսկ Աիբեան առիւծներն.

Ո՞ւր մանիշակ գողտրիկ, նարգիս կարմրելովին  
Որոց անոնց տեղ եւ դժնիկ ուզտափուշ։

Անդմ ու շնորհագեղն Վիրգիլ՝ սիրոյ գերագոյն երգիչն է Գալլոսի մէջ ալ ուր սրտառուչ վէսպի մը ատաղձը կայ. սէքը

Ծնչեց Պրէւոք Փաղկիսնան։ Կ'ընտրեմ ևս  
Նախանձար անտանելուն մէջ տուայսիլ,  
Բայցններուն միշեն վայրի զառանան,  
Եւ տարփանաները քանիսկել ծառերու  
Մաստա ըռնին վրայ, անոնց պիտ' աճին  
Դուք ալ պիտի աճիք, դուք իմ տարփանաներս։

Եւ հունկ

ԿՐ ՀԱՂԲԵ

Ամէն բանի Սէր. մենք հւս տեղի տանք Սիրոյ:

1. Աշակեանց՝ Գիրք Ա. — 2. Հովուականց՝ Դասինի. — Անդ. — 4. Հովուականց՝ Գալլոս. — 5. Անդ.

Վասն զի

Ոչ անողորմ սէրն արցունքով, ոչ մարգերն  
Առաւակներով, ոչ մնջուները սինձով  
Եւ ոչ այծերը կը յազին տերեւով:

Սէրն ու ցաւը կը զեղուն, կը հասուն-  
նան Ենէականին մէջ, կարելի է ըսկել ա-  
ռանց վերապահումի թէ սէրերու ամէնչն  
սաստիկը, ամէնչն տիուրդն ու եղերականը  
Դիդէինն է, և Վիրզիլիոսէ զատ ոչ մէ-  
կուն ցով կը գտնուի այլպիսի քանզակ.

Կը ճանչնամ հերժն այրող զիս բոցին,  
Բայց թող երկիրն ինչ իր վիճը բանայ,  
Ամենակալ հայրը թող զիս շնթանար  
Դժոխիք տօժոյն ըստունենաւ թող գորէ  
Եւ մըթափոյն զիշերին մէջ, քան թէ ես  
Քեզ ուխտադրութ գտնըիմ՝ ով զգաստութիւն:

Աստուածներու կամքին հլու՝ Ենէաս կը  
մերժէ սէրը՝ Դիդէի և զաղու կը պա-  
տրաստուի մեկնի. Դիդէ սակայն իրազեկ  
Կ'ըլլայ փախուատին, ու

Իսք իրմէ գուրս, աչքը զարձած, բոցավառ  
Բոլոր քաղքին մէջ կը շրջի մոլեկան.

Ու Ենէասին՝

Ուրիմըն զուն յուսացի՞ր, այ ուխտադրութ  
Քու ժպիին նննզրդ կարենալ ըստովիլ...  
Արդ ոչ իմ սէրս, ոչ ֆու երդումդ որ տըւիր  
Եւ ոչ ալ իմ աղիտաւոր անզութ մասն  
Զնն քեզ արգելք ըլլար, չչն ոտքը կապեր...  
Արդօք ինծմէջ կը փախիս զուն: Ոն, յանուն  
Արցունիթներուս, յանուն ոտքած խստումիդ...  
Արդ զիս սրու կը ճըզնս, զիս նոգելաք:

Բարեկապաշտոնն Ենէաս զիշերանց զաղ-  
տագովի կը խուսէ, իր խոխն թողլով խա-  
րոյկը որ կը ծխայ, չարագուշակ նշան  
Եղերարախտ կարըեւոնի:

Շատեր կը մեղադրեն Վիրզիլիոսը որ  
այլքան պատ կը ներկայացնէ Ենէասը՝ ան-  
կարեկիր Դիդէի ցաւերուն:

Սակայն երբ մտածենց զերը զոր ան կու  
տայ Ենէասի, իրբեւ հիմադրի Հոռմի,  
իրբեւ աստուածներէն ծրագրուած իր ա-  
ռացելութիւնը, գուռարութիւն չի մար:

Բայց բանաստեղծին զերը մինչեւ հոս

ցաւն ու սէրն էր լըուած. սակայն մարդ-  
կութիւնը առանց յոյսի չ'ապրիր, առանց  
ժպիտի: Բանաստեղծը հարկ է մարգարէի  
շերը կատարէ, երկնքի պատգամներն երգէ  
կեանքի ուղին հարթելու: Հարկ է սրբել  
յիշատակը եղեռին, վերադարձն աւետել  
Ասկի զարուն: Ասոր համար է որ մինչ-  
դեռ զինքը ու զօրավար, կը փշրին կը  
մահանան, և Ենէաս կը տեսնէ ընկեր ու  
թշնամի ինկած մարտի զաշտին վրայ,  
Վիրզիլ կարեկիր արցունըներ կը հոսեցնէ  
Ենէասի աշքիքն և կը փութայ Եղոսի  
ճամբան թիււկուել. Անքիսէ Ելի-  
սերշն զաշտերէն վերածնութեան ոգին կը  
ներշնչէ, ու Հոռմի փառը կը սկսի. ամէն  
մեծութիւն, ամէն փառը զն՛ մը կը պա-  
հանջէ. և ահա վաղաթառամ Մարգեղո-  
սին վրայ բռնալիք շուշաններ կը տեղան.  
ու մանէն վերջ կեանք ու կեանքն վերջ  
մաս, և այսպէս անխափան յաւերժորէն:  
Վիրզիլոս սիրյա վէրցերու բուռումը՝  
իրականութեան հմայցով կ'ուզէ իրազոր-  
ծել, երանութեամբը մշակներուն՝ որոնց  
բախոն ունին հողի անդրբրաւէտ ծորէն  
վայելելու կեանքի պարէնն ու երշանկու-  
թիւնը, առանց զինքի, առանց մարտի,  
առանց արեան. իր երգին ծաղիկը՝ շինա-  
կանին գովրին է.

Արգարութիւնն երբոր երկրս մնկնեցաւ  
Անոնց միջեւ թողուց հետքերն իր վերջին:

Յոյսը կ'աճի, յարութեան ձայնն է որ  
կը լսուի հովիտներէն: Վիրզիլիոս իր պաշ-  
տելի կեսարին ողբականէն վերջ անոր  
աստուածացումն է որ կ'երգէ.

Պայծառ Դափնին հիացումով կը զիսէ  
Նորահրաշ սեամն Ոլիմպոսի և ամպերն  
Եւ անտառներն ինքնին, ինքնին թուի մացառ  
կ'երգին. «Այսուած է ան, աստուած, Մենալ-  
կանին գովրին է:

Վիրզիլիոս մարգարէական շունչով ամ-  
բողջ մարդկութեան յոյսը կը նուազէ,

1. Ենէասին. Գիրզ Դ. — 2. Անդ. — 3. Մշակ-  
կան. Գիրզ Բ. — 4. Հովուական. Դափնի:

ինչպէս երգեց ապա Լամարթին, ինչպէս Ալիշան աւետարոր հայկական զարնան, ինչպէս վարուժան՝ որ հայ ազատութեան արշալոյսին ունաճայնը լսեց։

Վիրզիլոս իրեւ վերահաս ու ներկայ՝ երգեց այդ Յոյսը զոր Պղատոն ալ երազած էր. և ահա Դարն Ռուզի, աստուած Ներն հաշտ, ահա մարդկութիւնը փրկուած.

Կումայական սադին վերջին դարն ահա Եկաւ հասաւ, և դարեւոր կարգ մը մնձ կը ծնի գարենալ. կը գառնայ կոյսը նաեւ ծն կը գառնայ արքայութիւնը կոռուան.

Թարու երկան կ'իշն նոր զար մ'աւասիի, Դու միայն, ով զզաստաօչք լուկինա, Նոսաստաւոր եղիր մանկան սածածին Որուն օրով զադեելով դար երկաթի Պիու Ռոկի Դարն ողջունէ ողջ սիեզերֆն։

Հոս գէթ հարեւանցի՝ կարելի չէ չնկատել Միեխական պատգամը՝ զայն յայտնապէս նշանակած են շատ մը տպազդիչներ. Հիւրմիւզ և Հ. Ա. Վ. Ղազիկեան ալ Հիւրմնկալած են հայ թարզանութեանց մէջ, թէ Սիրիլլաները իրենց տաղբուն մէջ արձանագրած են մարդկութեան անկումին հետ նաեւ յոյս վերազարձի թուկի Դարուն և երջանկութեան՝ այս ստոյք է. և Վիրզիլոս զայն առած ու անզամ մ'ալ երգած է իր ապրած օրերու անձերուն և զէպցերուն հետ հիւսելով; Բայց այդ մարզարէութիւնն արդէն ըրած էր հսայի Աստուծոյ շունչով. Ինչպէս մեկնել նմանութեան հարցը։

Կարծեմ ոչ որ պիտի ուզէ հսայի մարզարէն աղրիւր նշանակել Սիրիլլաներուն. մեզի անձանթ է առ այժմ ո՛ւ է հետք և նշամար այշպիսի յարաքերութեան. ինչ որ հաւանականն է, պէտք է ըսենց որ Նախամարդէն հաղորդուած հին աւանդութեան արձագանցն է իր սերունդներուն մէջ, աւելի կամ նուազ աղաւազ. և ստուգիւ ան անձանթ չէր արեւելեան ազգերուն. Մողերու պատմութիւնը մնձ փաստ է. նոյն ակնկալութիւնը չէ՞ որ Պղատոն ալ բանասեղձէ, նոյն արձագանզը չէ՞նը լսեր բոլոր Հոռոմէական կայսրներուն շարդ որ Ալեքսեյն կու զային։

Եթէ Նախախնամութեան յասուկ ծրագին համեմատ էր աշխարհի խաղաղութիւնը Հոռոմէական պետութեան տակ, նոյնը կարելի չէ՞ հաստատել Վիրզիլոսի տաղին համար ալ, երգուած ճիշճի բրիստուի ծննդեան նախօրեակին, երգուած ժողովուրդի մը որ պէտք էր մարդկութեան մնձ յայսերովն ու հաւատցով սթափիլ ու նորոգել իր հոգին ու կեանցը։

\*  
\* \*

Երիտասարդութեան երազն ու ծաղկիլ կը խամրի. մելամած արինզը տեղի կու տայ զաշտերու երգին. կայս ննձանն ալ իրենց երանական զրուազը կ'ամփուինն, ու վազընդփոյթ ընտանիթը ուստա խիս ու պտղալից ցեղական կազմի կը դիմէ, ահա հոս է որ կը հասունայ Վիրզիլուսի բերթուածը. Հայրենիքի զաղափարն է որ զինց ոգեւորած է, ու ինց անոր հիմերը կը գծէ, անոր կազմը կը սարցէ։

Թէ ինչպէս նա իսկոյն կը պարզէ զայն ինչականի առաջարկութեան և Մուսայի կոչումին մէջ։

Չենց տատամիր ըսելու թէ, Վիրզիլ, բարին նցզրիս և անծուկ իմաստով կրօնական երգիչ մըն է, խորապէս ազգասէր, թէ ցափ և թէ հաճոյցի մէջ։

Աստուածային գերազոյն կամքն է և զօրութիւնը ուսկից՝ ինչպէս կը կախուի անհատը, նոյնպէս և ընկերութիւնը. այդ աստուածութեան ծեռըն է ճակատազիրը ազգին<sup>3</sup>. ան է որ թոյլ կու տայ կորի ու արիւն, մաս և աւերակ. ան է որ նեցուկ և մղչէ կ'ըլլայ կազմութեան նոր հայրենիցին, ու հայենիցի հիմազիրը կրօնով երեւելի՝ պէտք է ըլլայ, քանի որ ան հազրակցութեան պիտի մտնէ աստուածութեան հետ, անոր կամքը լսելու, անոր աղերս մասուցանելու, անկէ օգնութիւն ստանալու, տառապանցներու, արկածնե-

1. Հովուական՝ Պոլիկոն. — 2. Խնէական. Գիրց Գ. — 3. Ալու Գետը Ա.

ըու և ցաւերու հրոսակը՝ որ կ'ընկերէ այս պէս ցեղապետներուն՝ ցոյց մըն է թէ ազդի մը սկիզբը ինչըան ծանր է:

Գուցէ աւելի սիրային, աւելի զողար և զմայլելի ըլլայ Հեկորի և Անգրումացէի հանգպումը, սակայն վիրզիլիսի ցով աւելի մեծ է զաղափարը, աւելի ամրողական է պատկերը, ընտանիքին ու Հայրենիքին:

Աստուածներու պատգամը կը հնչէ, և ահա արհաւիրը և բոցերու մէջն տեսէց ինչպէս կը մենին ինչաս: Ան հայրն է հայրենից. բայց ոչ հայրենիք առանց նախնեց, և ոչ քաղաք՝ առանց իր աստուածներուն. և ահա հայրը Անցիս զոր իր ուսերուն վարյ է առած ինչաս. ահա թերափները Անցիսէսի ձեռքերուն մէջ այնքան ինամուս գուրզումանցով, այնքան յարգալից պաշտամունցով, ինչպէս կը վայելէ ընտանիքին հօր՝ որ իր զարմին մարգարէն ու ցանանան է:

Անցիս ինչասի թիկունցին՝ պատկերն է հօրենական պաշտամած սիրոյն. ահա ինչասի ամուսինը եղելի, ահա իր ձեռքին մէջ իր զաւակը սիրասոն: կարծեմ ոչ մէկ տարր դուրս կը մնայ պատկերին ամրողութենէն: Հոս ամէն ինչ իր նըրսրերանզով կը ներկայանայ, աստուածներն ու իրենց ներկայացուցիչները՝ ծնողը՝ յարգանքի և պաշտաման դերին մէջ, սերունդ՝ առաջնորդուած ծնողական ձեռքերով. ու կինը՝ հաւատարիմ բայց տարարախտ ընկերը իր կեանքին: Հայրենիքի զաղափարը, անոր ոգին ու ներշնչումները վերցուր, և ահա կ'անշնչանայ ամրող գործը. այնքան տիրապետող, այնքան հզօր է այդ հսկայ կոռոցը, որուն մեծութեան ու փառքին համար միայն կարծես կ'ապրին ու կը զործեն աստուածներն անգամ թող թէ ինչաս ու իր ցանցերը:

Եւ սակայն կ'ուզուի վիրզիլիսի մէջ տեսնել հետեւակ նմանող մը. այսպէս Սուրբիաթեան՝ ինչականը անոր ամենա հզանար գործն համարելով (մինչ արուեստի տեսակչուով զերազանց կը մնայ Մշակականը) համեմատութիւններու եր-

կար շարք մը կը ներկայացնէ անկէ՛ Ոլիսականին հետ. ահա թէ ինչ ոճով կը մեկնէ նմանութիւնները. «Ինչէականը զրելիս, կ'ըսէ, Վիրզիլիսու գոնուում էր յունական էպոսի զօրեղ ազդեցութեան տակ»<sup>3</sup>. անշուշտ, և միթէ կարելի էր չապրիլ նուութիւնը այնքան բեղուն, այնքան սրբազն. ինչ արժէր ունի գործ մը որ չէ վերածնութիւնը բնութեան, ճառազայթացումը դարձերու մարդկութեան անոնց խոներուն և թոփչներուն մէջ, անոնց կեանցին և հոգերանութեան. միթէ նոյն չէ անհատին և ընկերութեան կեանցը, նոյն կրթերը չե՞ն որ կողիներուն կը տիրապետն, անոնց չե՞ն որ կոփի ու մարտ, արին և աւել, կը տարածեն, ու կը տիրէ հետեւոր սուզն ու վտարանդի կեանցը: Եթէ ինչաս՝ Հայրը տախին ցեղին՝ Տրոյացի էր, կարելի էր, մանաւանդ թէ պէտց էր զինց անշատել յոյն ցեղին հոգերանութենչն ու միջավայրին ապրումէն:

Եթէ երթեց անձուկ նմանութիւն շեշտուի՝ առաւելապէս թէսկրիտէսի հետ պիտի ըլլայ ան. սակայն Վիրզիլիսու կանիկեր է իմացնել թէ ինը առաջինն է որ իր ցեղին մէջ կ'ուզէ հնչեցնել հովուական տաղերը թէսկրիտէսի նման<sup>4</sup>: Զափազանց զիրութեամբ կը զրէ Սուրբիաթեան թէ ինչականի նմանութիւնները բոլորն ալ եղած են թէ ըստ բովանդակուրեան և թէ ըստ ձեռի, ինչպէս և պապոյցի զուրկ կը գոնեմ միւս վարկածը թէ՝ «Նմանութիւնների այց շարքն է եղել պատճառ և Հոմերոսի անմիջական զօրեղ ազդեցութիւնը որ աւարտելուց յետոյ ինչականը՝ Վիրզիլիսու կամեցնել է այրել, ոչնչացրել իր տասներկու ասրաւոյ գործ»<sup>5</sup>:

Պարզ նմանութիւն մը «զարերի դատաստանին» չի դիմանար, կը յայտարարէ Սուրբիաթեան. բայց ոչ ոց կարող է ուրանալ թէ Վիրզիլիսու զիմացեր է աղա-

1. ինչական, Գիրք. Ա: — 2. Գրական գուշաներ ՀԱ. Էլ. 1884: Թիֆլս 1922: — 3. Հովուականց՝ Գալլոս, — 4. Գրական գուշաներ Էլ. 184:

մանդի պէս, ուրեմն ի՞նչպէս պատասխանել այս անժմտելի իրականութեան որ մեծարարքառ կը հնչէ՝ Սուրբիաթեան վերացինելու կը ձատի ինչ որ ցանդած է, բայց շատ տկար կառուցումով. «Պոէմի պատմական հեռանկարցն<sup>1</sup> է որուն մէջ պէտք է զնել անոր «մեծ արժանիքը»:

Բայց ըստ իս, այդ պատմական հեռանկարը ամէնչն անարժեցն է, ինչպէս անարժէց են մեզի համար ինչասի արկածները կամ լատին ցեղի և պետութեան հիմանդրութեան վէպերը. հետարգրականը՝ մասնականն ու տեղականն աւելի ընդհանրականն ու համամարդկայինն է. իմաստափրութիւնն է որ կ'իշխէ և կ'ուզերէ ամբողջ գործը, տիպարներն ու անոնց հոգերանութիւնն է. ընկերական ու հասարակական կեանքի գծերն ու սահմանները, որոնց վրայ կ'իշխէ աստուածութեան անյօդի կամքը։

Սուրբիաթեան կը շարուանակի նմանութիւններ նկատել Ողիսեւի և ինչասի մէջ, առանց վեր հանելու արժէքը զբրուազներուն որոնց հանճարի մը յդացումն են. Տրոյիոյ աւելը առանց յուզումի և արցունքի չէ կարելի կարդալ. Լայոնինի պատկերը ինցնին հրաշակերտ մըն է։

Դիմէր զրուաները այնքան զօրեղ և սրտաթունդ յօրինուածը ունին որոնց նըմանը վերգիլիոն միայն գիտէ կազմել. ուր՝ պատմական հետանկարը կը զիտէ Սուրբիաթեան՝ թէ անսահման սէրը՝ անծայր տաելութեան փոխուած, որ յուսահատութեան ժանիքներին բզբուտած՝ լավիլիոն բոցերու կլափին մէջ կը հալի, կ'ունայնանայ։

Մշակականին մէջ այնքան նրբութիւն զգացումի և շնորհալի պատկերներ սփռւած են որ Հոմերոսի մէջ անզամ հազիւ կարելի է զուգակշռի նմոյշներ գտնել։

Անմարդի թաւաթուփերն յիշենք թբուշուններու երգին արձագանք, թէ զարունները հրճուալից՝ բազցրասից օդերու հրաւիրանքին մէջ, երբ ամենազօր հայրը եթեր՝ կու զայ զուգախառնի երկրի հայ ծնունդ տալու բայսերու և ծաղկիներու

ամենազան զարմին<sup>4</sup>: Մշակներու երանութեան երգը՝ այնքան հրապուրիչ, այնքան ոգեպարար շունչ ունի որ որփէական փառքը կը իւէ։

Հոն, ընութեան ամէն էակ, շնչաւորթէ անշունչ, ասուն թէ անասուն՝ հոգի մ'ունի, կեանց մ'ունի, որ կը խանէ համագոյից համերգին իրբեւ լրում իրշունչը, իր երգը յատուկ և եղական։

Հովերն ու սիւցիր, բլուրն և արօտ, թուուններու հետ կը զայլայլեն հրճուալից ու մարտագոտ զէներու շաշիւնին ի լուր՝ կ'ովենորուի, կը վառի համակ զող ու վրէծ «Թաթօնու սալտամրակ դոփիսալ բնդայ զափի հատանէ»։

Ու լուսինը ցողատարափ որ մայրիներու թաւանները կը կենագործէ՝ և աղրիւններն ականակիւն և եղտիւնները լուսաւուս ու մարգերու ծոցին մէջ առուն մեղմ ընթացիկ<sup>5</sup> ինչպիսի խորհուրդներ ունին։

Մշասափիթիթ նարդուններ և ծոթորն ու կորդիւնն անուշահու հոյլ ի հոյլ մանիշակներուն արբեցութիւնը կը զիտեն ականակիտ վտակներու ափին. և սոկեծիր վերջալոյսն մերթ քերկրունի և մերթ ողբական նուացը կը լսեն անձկարեկ սոխտկին որ կաղամախիներու հովանիին տակ՝

Զորդէկացն ողբայ կորուստ, զոր վայրէնին արօտ [աղդիր ի բունին նըկատեալ չեւ թեւաբուսիկ՝ ան եւ տարաւ. իսկ նա լայ զգիւն ի զլուխ, նըլագ նըւազութիւններու զեղգնեկ, շուրջ լընու զվայրն լուղորմ մրմունջ<sup>6</sup>։

Մահմանափակ էջերը չին թողուր զիւտել ու մատնանշել մէն մի պատկեր, մէն մի տեսարան ու զրուագ որ զեռ աւելի բուն ու զօրեղ կեանց կ'առնէ ինչականին մէջ՝ ամէն էջ։

1. Գրական գուշըներ էջ 183-4. — 2. Խնէական, ան ամբողջ Դ. զերը. — 3-4-5. Մշակականը՝ Գիրը Բ. — 6-7. Անշ՝ Գիրը Գ. — 8-9. Անշ՝ Գիրը Գ.

Վիրօգիլոս իր ցեղին հարազատ զաւակն է, լատին միոց՝ վսիմ, լայն, հեռատես ու ամփոփող. իր իմաստասիրութեան մէջ ընտրակած է ան (électrique), և ով կրնայ մեղադրել զինց. չէ՞ որ գիտութիւն և իմաստութիւն շեն զներ խտիր անհատի և ազգի, կը յայտնուին ինչպէս լոյսի շառայլներ, ու ըլլան անոնք Մեմփիսի թէ Բաբելոնի, Ալբէնցի թէ Հոռոմի մէջ՝ միշտ մարդկութեան են, ամէն ծաղիկ արարշութեան մէկ յատուկ զեղն ու շնորհը կը յայտնէ, ամէն իմաստափական վերացում ալ գերազոյն և յափտենական իմաստութեան նշոյլ մը, ցոլացում մ'է, երանի՛ անոր որ զիտէ տեսնել զանազանել, ամփոփել ու Կերտել, ինչպէս ըրած է Վիրօգիլոս ինց և ինչպէս երգած է.

Երնեկ անոր որ իրերուն պատճառին  
Գիտցա զիտակ ըլլա, կոխել առաթուր  
Վախերն ամէն, ճակատագիրն անողոք  
Եւ անյագուրդ Տարտարոսի լորիներն<sup>1</sup>.

այսպէս իր քով պիտի տեսնենք ցան և ցիր թպիկորի վարդապետութիւնը. Անարագորի աշակերտը չէ, ան երբ կը կրկնէ Mens agitat molem! Հելլեներու Նօսն է այդ Դժուար չէ նշամրել Հոն Պղատոնն ու Արխանոտէն ինչպէս թուագէտ ու թուապաշտ Փիթագորը՝ Numento Deus impare gaudetի և ենէկանի ուրիշ շատ տեղեր:

Վիրօգիլոսի հիմական սկրունցներուն մասին՝ որոնց վրայ կը յօրինէ իմաստասիրութիւն, աստուածագիտութիւն և բարոյական՝ շատ նկատելիք կայ, շատ ցան սորվելք. կը բաւէ մեզի անմարկել իր արդարասիրութիւնը և աստուածութեան հանդէպ ունեցած մարդու ու արազան զագափարը՝ որով կը խոռվի, կ'այլայլի օր. Հերայի մը մէջ տեսնելով այնքան սեւ ուրե Տրովացիներուն գէմ. Tantaene animis coelestibus irae!

Եանօք է իր պարկեցտ հայեացը ընտանեկան ու ամուսնական սրբութեան մասին, իր համար թշուառ է Պասիփա-

յէն ձիմափայլ ցուլին սիրով բռնկած, ու Վիրօգիլոս անոր արարեց որակելու համար զարդելին չի խնայեր:

Թոյսի և անմահութեան հաւատացեալ՝ ուժին կը բողոքէ անյուսութեան դէմ, ինչպէս կարելի է տեսնել Գալլոսի<sup>4</sup> բով, ինչպէս Դիդէ՛ զոր Վիրօգիլոս դժոխը մէջ կը դնէ<sup>5</sup>:

Իր բարեպարիշտ զգացումներուն խտացումն է որ Ենէսաի հօր բերանը կը զնէ՝ հանդէպ աստուածոց, հանդէպ իր տան, հանդէպ իր սերունդին:

Զեզ անդանդաղ  
Կը հետեւիմ, տարէք զիս ուր որ Կուզէք,  
Ո՛վ հայրենի աստուածներ, դուք պահապան  
Եղիք իմ տանս ու պահապան թոռնիկիս:

Լատիոնի մէջ ճակատագրուած իրրեւ հիմնադիր և Հոռոմի զաւակներուն հայր՝ կը մերժէ Ենէսա օտար ափունցներուն վրայ ամուսնական կապ հաստատել՝ հետեւելով Նախարինամական ծրագիրներուն, երազելով հայրենիք մը որուն ճակատագիրն ու պապան իրմէ կը կախուի. ազգի մը զաւակներ ինչ արժէք պիտի ունենան եթէ այսպիսի բարձր զաղափարով շապարին. հայրենիքի տեղ մոռացութիւնն ու մահը պիտի հսկեն անոնց շիրիմներուն:

Դեռ կարելի էր վեր հանել շատ զեղեցկութիւն, շատ պատկեր ու պատգամ մացուց և վեհ բարոյականի. բատ այսմ զարմանալիք չէ որ Միջին դարը՝ իր ախտերուն մէջ անգամ մանուկ և անկեղծ՝ հըրապուրտած ըլլայ Վիրօգիլոսի տիպարէն և զրած անոր զլուուն նահապետական սրբութեան մը լուսածիրը:

Հուն կ'ամփոփենք մեր տեսութիւնները կնեւելով թէ Վիրօգիլոսի եռաբաժին գործին մէջ հովուական հանգրուաններէն՝ զաշտի ծոցը, ու անկից ծովերու և ցամացի վրայ ազէտն ու արցունքը՝ բնականութեան, զգացումի, ներդաշնակութեան ու

1. Աշակական. Գիրը թ: — 2. Յակապէս Զ. Գրքին մէջ. — 3. Հովուական. Սկզբունք. — 4. Անդ. 5. Ենէսան. Գիրը Զ: — 6. Անդ. Գիրը թ:

Հնորհների վրժինով կը զեղուն և մենց կը խոնարհնեց Վիրզիլիոսի առջիւ՝ որ միանգամայն արուեստագէտ և իմաստասէր է։ ու իր երգին մէջ ամփոփած է բնութիւն, մարդն և Աստուած։

Երկու հազար տարուան հնութեան մէջ չափազանց թարմ ու արդի է Վիրզիլիոս, ան գաստիարակը կրնայ ըլլալ բնագէտ ու մանաւանդ իմաստասէր կարծուած եախիրենոց որոնց շատ բան կրնան սորվիլ անկէ և իր ետեւէն երթալով՝ ինչպէս Տանդէ մը՝ հասնիլ գերբնականին նաւ-

խաղուուր՝ ուսկից պիտին դարերու յոյսերն և ակնկալութիւնը։

Հ. ԵՐԻԱ. ՓԵՇԵԿԵՑ

1. Անշուած ներելք է մեզ չյեւեւ Վիրզիլիոսի տով հայկական երկու յայտի յիշատակները։

Դափմիթ մեզի սորվեցուց մոյմ իսկ վագարեթ չայստամիթ լոծեւ կառքի... (չովուակ դափմի)։

Եւ

Եւ ամօրուած դամերթ, ու իր վայ ձըգուած կամուրջիթ դէմ մըումըուացող երասմի գետն։

(ԵՄԷԿԱԿԱԾ Ը.)

## ՕՐՈՒԱՆ ԳՐՔԵՐ

Երուսաղէմի Պատրիարք Եղիշէ Դուրսեանի քահանայական յոթեւեանին՝ նուիրուած է «Դպրենաներերուն քարոզները» զոր համազրեց Ղեւոնդ Եպոս։ Դուրսեան այդ քարոզները քարոզած են Արմաջու և Երուսաղէմի հանգուցեած և ամենուն սիրելի Դուրսեան Պատրիարքը հանգիստ սաները։ ատով Մանչէսզրի հոգեւոր հովիւ հեղինակը հոգեւոր մունեսիկ մը կ'ըլլայ իր վեղարակից, իր հոգեկից եղայրներու հոգեշնչը քարոզներուն, քարոզներ որոնց հոգեւորականներէն աւելի աշխարհականներուն անհրաժեշտ են։

\* \* \*

Աչք բեր որ դիմանայ . . . բնական է այս բազականչութիւնս, երբ կը թերթեմ Աստուր Յ. Մակարեանի «Ծովազիրը»ը ուր 610 էջերու մէջ ամփոփուած են կարեւոր և անկարեւոր պատմութիւններ թշրրակիոյ և Մակեղոնիոյ հայ հին և նոր զաղթականներու վրայ, ուր կան նշանաւոր և աննշան հայերու կենազգութիւնները։ Մակարեան մատենագիր մը չէ, սակայն իր այս երկասիրութեամբ յայտնած է բազմավաստակ հեղինակներու պըրապըրող կրորվի հոգին, ինչ որ յստակ է բանասէր գրողներու։ Զեմ բննադատեր

զինքը, աննշան 74 դէմքեր ու դէմքեր զըրին մէջ խճողելուն համար։ Նման երկասիրութեան մէջ նկատի կառնուուի միայն ինչ որ պատմական է, արժանաւոր կամ շահեկան այդ կը մնայ ընթերցողի դատողութեանը։ Տեղազրական գիրը մը նման է զաղարանի մը, ուր կը գտնուին պէտք եղածները և անպէտաները։

\* \* \*

«Պայքար» տպարանին պատիւ բերող հրատարակութիւններէն է «Թիկատինցին» և իր գործեւ հաստորը զոր մեռց գեցից շնորհի իւրականի, որուն կը պարտին թիկատինցիի գործին մէծ մասը, որոնց ցանուցիր մոռցուած կը մնային թիգահայ մասուի մէջ։

Առաջնն է այս, որով կ'ամփոփուի մէկ հաստորի մէջ զըրութիւնները հեղինակի մը, որ մաէկն առաջ բախտ չէ ունեցած, կամ լաւ եւս, միջոց չէ ունեցած հաստորի մը մէջ ամփոփելու իր գրութիւնները։ Հեղինակը իր երախտագէտ սանուց կը պարտի այս վերջամնաց վարձատրութիւնը։

Թիկատինցիին մորի յուշարձանը Պ. Արշակ Զօպաննեան կը բանդակէ իր նըրբանաշակ արուեստովն ինչ որ իրեն յատուկ է։ Եւ այդ առթիւ նոյն օրերու զրական համայնապատկերը ցոյց կու տայն առանց ըչիկ մը շարժելու այն բաշէյտա-